

կարելոր սրբազրութիւններով կ'ուղղէ ընագրին մէջ մուտ գտած սխալները, եւ բացատրելով խրթնութիւններն ու փարատելով մթութիւնները՝ հասկնալի կը դարձնէ հեղինակին մտորը, որ պերճապատճոյճ ոճի մը հանդերձանքին տակ յաճախ անթափանցելի մնացած էր շատերու :

Բացի իր սոյն անուանի երկէն՝ Կորիւն ունի նաեւ մատենագրական այլ արդիւնքներ : Ինքն է թարգմանիչը Մակարայեցոց գրքերուն : «Բիւզանդ խիտ հաւանօրէն Կորիւնի գրչէն ելած է» : Ս. Գրիգորի **Ընդարձակ** վարդապետութիւնը, որուն լեզուին եւ վարք Մաշթոցիի լեզուին մէջ նմանութեան այնքան կէտեր կան (բառամթերք, ոճ, եւ տեղ տեղ նախադասութիւններ), որ յիշալի կարծւած է Կորիւնի գրչէն ելած ըլլալ, հաւանօրէն վարք Մաշթոցիէն առաջ գրի առնուած է, եւ թեքիւս իրր սատուածարանական, հռետորական գրչուիս գործոց մը նկատուելով առած է Կորիւնի այն նախապատուութիւնը Մաշթոցի աշակերտներուն մէջ, որ իրեն վիճակեցուց Մաշթոցի կեանքն ալ գրելու պատիւը :

Յարգելի քանասէրին համաձայն Մաշթոցի կրօնաւորելու տեղի ունեցած է 394ին . Հայ այրուրենքի գիւար կատարուած է 404ին, եւ Մաշթոց վախճանած է 439ին : Այս թուականները կը բռնէ «հաստատուն խտրիխ» Մաշթոցի ժամանակագրութեան համար :

Գրքին Գ. Մասին մէջ դրուած են մասնաւոր ծանօթութիւններ, էջ 83-93, ինչպէս նաեւ Ուղղելիք եւ Յաւելիք, էջ 94-96 :

Գրքին տպագրութիւնը մարտը է, բայց զերծ չէ վրիպակներէ, զորս ուղղելու համար ցանկ մը դրուած է 99-100 էջերուն մէջ :

«Վարք Մաշթոցի»ն արժէքաւոր յաւելում մ'ըլլալու սահմանուած է իւրարանչիւր հայ քանասէրի եւ մասնատէրի գրադարանին մէջ :

Շատ ուրախալի է տեսնել որ առեւտուրի մարդ մը, ինչպէս է Պր. Գ. Յնտզեան, ժամանակ կը գտնէ գրական եւ բանասիրական գործերով ալ գրադելու, եւ մեծարժէք ուսումնասիրութիւն մը կ'ընծայէ հայ հասարակութեան եւ բանասիրական աշխարհին :

Ն. Վ. Պ.

**ԳԻՏԱԿԱՆ ՇԱՐՃՈՒՄ. Պարբերակիւր Ամերիկահայ Գիտական Միութեան.** Հասար Ա. 1930. Նիւ Իորկ. Տպ. Կոչնակ Տպարան : էջ՝ 232. Գին 2 Դոլար :

Դժբախտ է հայերէն լեզուն : Հակառակ իր բարանչելի ճկունութեան եւ ճիւղութեան՝ աղքատ է գիտութեան համար : Ասիկա՝ լեզուին յանցանքը չէ ապահովարար, այլ զինք խօսող ազգին՝ որ «իմաստ կամ գիտութիւն սիրող» ազգ մը չէ եղած . թէպէտեւ մեր դասապարտութիւնը հուսկ ուրեմն պէտք է նետուի այն պայմաններուն վրայ՝ որոնցմով շրջապատուած եղաւ մեր ազգը : Չարդիս ոչ-գիտական ազգ ըլլալու անաւագող հանգամանքը միայն մեզի յատուկ ալ չէ : Արեւելքի գրեթէ բոլոր ազգերը, եւ տակաւին կարգ մը եւրոպականներ ալ, նոյն ստորագութեան ներքեւ կ'իյնան որուն որ մենք :

Ընթերցողին թողլով դատել թէ ազգ մը ո՞ր աս-

տիճան իր արժանիքը գիտութեամբ կը շինէ՝ փութանք բռնի թէ իրապէս միտիթարական եւ բազալեական է այն ձեռնարկը՝ որուն լծուած կ'երեւի **Ամերիկահայ Գիտական Միութիւնը**, հրատարակելով **ԳԻՏԱԿԱՆ ՇԱՐՃՈՒՄը** :

Պէտք չէ մոռնալ որ հայերէն լեզուով գիտական յօդուած գրել՝ ամէն մարդու գործ չէ : Այլ աւելի դժուար է՝ ներկայանալի յօդուած մը գրելէն եւ տպելէն ետք՝ գայն ծախելը : Արեւմտեան լեզուներով ուսած մեր մտաւորականութիւնը յանձն կ'առնէ՝ իր թերի հայագիտութեամբը չարչրկուիլ մարտնչու համար հայերէն յօդուած մը՝ պարզապէս **հաշիւեցով** գիտութիւն կարգացած ըլլալու սիրոյն : Իսկ անոնք որ ուսումնին մէջ իրենք քարտառով կատարած են . . . բայց ո՞ր են անոնք . այդպիսիներ կա՞ն միթէ . բացի թերեւս Հայաստանէն՝ ուրտեղ ալ չափով մը առեսերէնը տիրապետած կ'ենթադրեմ :

Որով՝ գիտական հատոր մը հրատարակելու մեծ գործը կը մնայ հովերուն յանձնուած սերմ, որ հազուա՞թէ հոս կամ հոն պարտաւ հող մը գտնէ : Եւ ճիշդ այս բանը գիտնալով գործի ձեռնարկելուն մէջ է գիտական միութեան արժանիքը : Ան կ'առաջադէ «գիտութեան ընթերցողներ պարտասել մեր հասարակութեան մէջ» :

Եւ եթէ կարգաբ այս հատորին յառաջարանը՝ կէ՛սը, ի՞նչ կ'ըսեմ ամենափոքրիկ կոտորակը պիտի չգտնէր այն քողարկեալ յոխորտանքին եւ սնապարծութեան՝ զոր կը ցուցադրեն աման ոտանաւորով եւ վէպերով հրապարակ գրուելու յաւակնութեամբ փրացողներ :

Այ մեծ էջեր գրաւող շահեկան յօդուածը՝ վիտամիններու վրայ, նոյն ընդարձակութեամբ՝ ելիկատանի վրայ . Գ ծառագայթներու վրայ, եւ հաւասարապէս շահեկան միւս յօդուածները՝ պէտք է ազահօրէն կարդացուին մեր հասարակութեան գիտական ուսանողներուն եւ քիչ շատ զարգացած անդամներուն կողմէ : Հաւանաբար **Գիտական Շարժումը** ուրախութեամբ պիտի ողջունուի մասնաւորապէս Հայաստանի մէջ, եւ այս՝ կը խորհիմ թէ կրնայ ըլլալ գոհունակութեան ու միտիթարութեան մեծագոյն առիթը հրատարակչիներուն :

Գրքին հայերէն նոր քաներուն մէջ կան բազմաթիւ երջանիկ թարգմանութիւններ : Կան նաեւ քմածին եւ լեզուի կանոններուն դէմ եղողներ . Օր. ի նախուստ՝ a priori-ին, կառուցող՝ constituent-ին, հակապէս՝ oppositely-ին, եւն :

**Գիտական Շարժումը** մասնաւորապէս աւելի օգտակար պիտի ըլլայ Ամերիկայէն եւ Եւրոպայէն դուրսի հայութեան : Սակայն հատորին զինք, երկու դոլար որքան ալ լի արժէքն է Ամերիկայի համար՝ ծանր պէտք է գայ քիչ մը թերեւս՝ արտասահմանի հայութեան : **Տ. Վ. Ն.**

**ՈՒՂԱՆՈՐՈՒԹՅՈՒՆ. ՅԵԹՈՎ ՊԵՍ. Գրեց՝ Գեորգ Արեւիկ. Արշալուստեան. Տպ. «Կիւրքեւ պէրէլ», Կ. Պոլիս. 1930. էջ՝ 208+Ժ. Գին 1 Դոլար :**

Վասնաբար ոմանք, քերես ասեր, հետաքրքրութեամբ պիտի կարգան այս պատկերազարդ դիբը, որ գրուած է Ախա-Ապապայի Ա. Գեորգ Նորակառոյց Եկեղեցին օժեյու համար Սեր. Հեղինակին դէպի երովպիա երթին առիթով : Վասնզի՞ ուրեմն ալ գառուս յե՞